

### ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

### Ա Ք Ս Ո Ր Ե Ա Լ Ն Հ Ո Պ Ի

Արևմտեան վկայագիրք կ'աւանդեն թէ քրիստոնէից դէմ յարուցած վերջին դժնդակ հալածանաց ատեն՝ Գիողղեսիանոս կայսեր պաշտօնեայք՝ քրիստոնեայ ընտանիք մը բռնելով, հաստատուն գտան զիրենք աստուածուսոյց հաւատոց վարդապետութեան մէջ, և ՚ի մահ գատապարտեցին: Հայրն ու երկու որդիքը աներկիւղ Քրիստոսի հաւատքը դաւանելով վերջի շունչերնին տուին. բայց կինը՝ երբոր դահճաց սրոյն տակ կը խոնարհեցնէր իր պարանոցը, դիպուածով իմացուեցաւ թէ քիչ ատենէն ուրիշ զաւկի մ' ալ մայր ըլլալու վիճակի մէջ էր. ուստի մահուան պատուհասէն ազատելով՝ նորէն բանտ գրին. և հոն դուստր մը ունեցաւ:

Գաղղիացի մատենագիր տիկին մը, ԼՅՆՆ-ՄՅ. ԲԻՆՄ, այս դէպքին վրայ պարզ ու սրտաշարժ վէպ մը շարագրեց. որուն եւրոպական ազգաց մէջ դատած ընդունելութիւնը տեսնելով՝ ուղեցինք Օրագրիս թերթերուն մէջ ալ հրատարակել. և յոյս ունինք թէ շատերուն, և մանաւանդ անոնց՝ որ սորված են աստուածային համակերպութեամբ վշտաց և ցաւոց համբերել, մեծապէս հաճոյ և օգտակար ըլլայ այս վիպասանութիւնս:

### Ա

Նորաբողբօջ հնձոց գեղեցիկ օրերն հասնելով, բազմութի հնձողաց հրէաստանի դաշտերը լեցուեր են. իսկ Քետուերայի երկիրները՝ բոլոր անապատ դարձած, ձայն մըն ալ չսուիր. որայնները խառնափնդոր՝ դեռ այն ոսկեփայլ հասկերով կէս մը ծածկուած ահօսներուն մէջ երեսի վրայ մնացեր են. կորածայր մանգաղը այն կէս մը հնձուած դաշտին քովը ձգուած կեցեր է: Լճէն տեղ լուութիւն մը տիրեր է, ու մինակ Սիզորայի ուռգած դալարներուն մէջ արծող սև ու ճերմակ ոչխարներուն զանգակին ձայնը կը լսուի:

Ո՛ր են այն հնձողներն, որ առաւօտեան դէմ, հնձոց հանդիսին երգերը նուագելով՝ գերանդիով հասկերը կը

կտրէին. ո՛ր են այն մանր տղաքն ու աղջկունքը՝ որ գերանդւոյն տակ ինկած ցօղունները ժողովելով՝ անոնց կը պատասխանէին: Լճէն բալասանի անոյշ հոտ արձրկող դաշտերուն մէջէն՝ արշալուսին ծագելու ատենը ճանապարհորդը երբ կ'անցնէր, սրտին մէջ սաստիկ ուրախութիւն մը կը զգար, հեռուէն տեսնալով՝ Վարիամու ոչխարներուն պէս գեղեցիկ պատանիներն, և անոնց՝ Արգոյ երգոյն հարսին նման չքնաղագեղ ու թխագոյն ընկերներն, որոնք սպիտակ քօղերնուն տակէն աչքերնին վերուցած կընային. և այն իրենց պարզ ու կապտագոյն երկայն զգեստներովն՝ շնորհալի հասակներուն վայելչութիւնը դուրս կը ցաթկեցնէն: Առաւօտեան նորափայլ ճառագայթներով պայծառացած երեսնուն վրայ զուարթութիւն մը կը փայլէր: Լայց ինչո՞ւ հիմա այս զըւարթ հնձողներն ու այն քաղցրաժպիտ հասկաքաղներն դաշտը ձգեցին, ու աշխատութիւննին կէս թողուցած գացին: Արդեօք փոթորիկ մը զանոնք ցրուեց տարաւ. — չէ, վասն զի երկիրքը պայծառ է, ու իրեն ոսկենշոյլ ճառագայթները այս երանաւէտ դաշտերուս վրայ կ'անձրևէ: Երբևս սաստիկ տաքութեան պատճառաւ՝ բլուրներուն ստորոտները կանաչացընող բարձր արմաւենեաց հովանւոյն տակը գացեր են. — աս ալ չկրնար ըլլալ. վասն զի ահա արմաւենեաց տակ մարդ չկայ. արևն ալ այնչափ չայրեր, որովհետև լեռնէն եկած քամին դաշտերուն վրայ կը փչէ, ու զքնութիւնը կը զովացնէ, և ոսկեգոյն ալեաց նման հասկերուն վրայէն վազելով՝ կը շարժէ զանոնք ու վեր վար կը տանի կը բերէ:

Ինչո՞ւ հապա երգերը դադրեր են, ինչո՞ւ չորս կողմը միայնութիւն մը տիրեր է:

Լճէն, ան գեղեցկագէմ Վարիամը, ան Քետուերայի կուսից մէջ սիրելագոյն Վարիամը ալ չկայ. մահը զինքը գողի մը պէս յափշտակեց տարաւ. լուրը տարածուեցաւ, և հնձողներն աշխատութիւննին թողուցած, և առատ

հունձքին ակնկալութիւնը մոռցած ,  
օրիորդին տունը վազեցին , որպէս զի  
վերջին անգամ մըն ալ արտասուալից ա-  
չօք այն սիրուն երեսացը տեսոյն արժա-  
նի ըլլան . ու երբոր ճամբայ կ'ելլէին ,  
ինքնիրեննին ասանկ կ'ըսէին . “ Ենչ  
պէս մահը մատաղ հասակն ալ կը յա-  
փըշտակէ կը տանի ,” :

Բ

Սարիամ , վտակին շուշանին պէս  
սպիտակ ու մաքուր , հնոց սովորութեա-  
նը համեմատ՝ սլարկեշտ զգեստներովն  
ծածկուած , տխրալից անկողնոյն վրայ  
տարածուած պառկեր էր . ճակատը  
սպիտակ քօղով մը և կուսութեան ա-  
նարատ պսակով զոցուած էր . որուն  
մէջէն դեռ մահուամբը անապական  
մնացած դէմքը որոշ կ'երևար . ճակտին  
վրայ հրեշտակային խաղաղութիւն մը  
կար , և այն վերջին շունչէն կիսաբաց  
մնացած շրթունքները , դեռ կարծես  
թէ սիրոյ ու խաղաղութեան մըմունջ-  
ներ կ'արձըկէին :

Ենաստասիա , որ իր ընկերներէն մէկն  
էր , վարդով շինած խաչ մը բերաւ ու  
Սարեմայ ձեռքին մէջ դրաւ , որն որ  
իր հայրենի հաւատոցը նշանակ մըն էր :  
Մէկ ուրիշ աղջիկ մըն ալ , որ չորս կող-  
մը այնչափ օրինակներ ունենալովն ալ  
դեռ իր հրէութեանը մէջ մնացեր էր ,  
ըստ իսրայէլացոց սովորութե , մեռած  
բարեկամին ոտքերուն վրայ խաչանիշ  
ձև մը ըրաւ . և մէկէն վազեց տուն ,  
որչափ սր ջուր կարնէ դուրս թափեց . և  
զարհուրած կը պատմէր թէ մահուան  
հրեշտակը եկեր ու ան ջրերուն մէջ իր  
արիւնաթաթախ սուրը լուացեր է : Իսկ  
Ենաստասիա սափոր մը Յորդանանու  
ջրէն պահած ունենալով , դրաւ զայն  
մեռելին անկողնոյն քովը , և մէջը մըր  
տենւոյ օրհնած ճիւղ մը թաթխեց .  
վասն զի զանիկայ ուրիշ հաւատացեալ-  
ները իբրև երկնային անձրև մը՝ քրիս-  
տոնեայ կուսին մկրտուած ճակտին վրայ  
կը սրսկէին :

Ըստ մը օրիորդներ , ճերմակ զգեստ

հագած , Սարիամու չորս կողմը շա-  
րուեր՝ անուշահոտ բուրմունքներ կը  
ծխէին : Իսկ այրի կանայք ու նորահաս  
հարսերն՝ անկողնոյն վրայ արցունքին  
ցօղելով , նարդոս , զմուռ և վարդ կը  
ցանէին . և բոլոր այն ցաւոց խուցին  
մէջ միայն հեծեծանաց ու ողբոց ձայնը  
կը լսուէր :

Երբեք , որ ասեն մը զինքը օրօ-  
րոցին մէջ տեսնելնուն համար իրենք զի-  
րենք կ'երանէին , լալով կ'ըսէին . “ Երբ-  
որ երիտասարդներն մահուան մանգա-  
ղով կը հնձուին , ալ ինչո՞ւ մենք կ'ապ-  
րինք , մենք՝ որ ծերութեան հասակէն  
ընկձուեր ենք : Արչափ գեղեցիկ պի-  
տի ըլլային քու ապագայքդ . քու այդ  
չնորհալի կերպարանքդ՝ ամենայն բա-  
րեաց յոյսերով զքեզ կը ճօխացընէին :  
Ե՛հ , ո՞ւր էր թէ մեր այս հնացեալ օ-  
րերը , քեզի նորէն գեղեցիկ օրեր պատ-  
րաստէին ,” :

Երբեք , իր կենացը արշալուսոյն  
մէջ թառամեալ ծաղկին վրայ աչուր-  
նին դարձընելով կուլային . կը մորմն-  
քէին թէ ինչպէս հինցած , տերևա-  
թափ , ու տարիներէն նսեմացած ծառի  
մը նման՝ մարդիկ երկրիս վրայէն կը  
մոռցուին կ'երթան :

Մէկ աղախին մըն ալ որ ծերութե-  
նէն կորացած էր , մազերը կը փետտէր ,  
և մահուան անկողնոյն քով տարա-  
ծուած՝ ցաւագին կերպով մը կ'ըսէր .  
“ Ե՛հ , ինչո՞ւ ասանկ քու խնամքովդ օ-  
րերս երկընցան , երբոր դժբաղդու-  
թեամբ մը քիչ մնացեր էր որ գերեզ-  
ման մտնէի : Ինչո՞ւ հիմա այսպէս քեզ-  
մէ շատ ապրելուս ցաւերը կը քաշեմ ,” :  
Եսպէս ամենքն ալ կ'ողբային , ա-  
մենքն ալ սրտերնուն դառնութիւնը կը  
յայտնէին : Իայց ինչպիսի ցաւ կ'ըլլայ  
այն ցաւը՝ երբոր սփոփանք մը կը զըտ-  
նայ :

Սարեմայ քով մէկ ուրիշ կին մը  
նստեր էր . ասիկայ ոչ կու լար , ոչ կը  
հեծէր , և ոչ մազերը կը փետտէր . հա-  
պա մեռած աղջկանէն աւելի թալկա-  
ցած , ու անոր պէս անշարժ կեցեր էր :  
Եւ շուրջները անդադար ան այլազունեալ

դէմքին վրայ տնկած , երկու օրէն 'ի վեր , քանի որ Մարիամ մեռաւ , ամենեւին ոչ աչքերը , ոչ ոտքը , և ոչ մարմինը տեղէն չէր շարժած : Ամենքը կուգային կ'երթային , որով չորս կողմը շփոթութիւն կ'ըլլար , բայց ինքը ամենեւին բան մը չէր իմանար . բան կը հարցընէին , պատասխան չէր տար . . .  
 Մարեմայ մայրն էր :

Գ

Մարիամ՝ Սառա անունով քրիստոնէայ կնկան՝ միակ աղջիկն էր . ասիկայ սրբուհի կը կոչուէր , վասն զի անբաւ նեղութիւն քաշած էր , առանց կերպով մը թախծութիւն ցուցընելու : Արկայն ատեն շրթունքներէն ամենեւին հեծութեան ձայն մը չլուեցաւ . բայց ան իրեն մունջ կենալը , որ ուրիշները քաջութիւն մը կը կարծէին , իր անսպառ ցաւերէն պատճառած տկարութեան հետեանքն էր . և այնչափ ատեն համբերելով՝ ալ հոգւոյն զօրութիւնը հալեր մաշեր էր : Արլլան ոմանք որ երբեմն ամենադառն ցաւոց մէջ ալ հաստատուն կ'երևնան . բայց ան իրենց հաստատութիւնը ստուեր մըն է , որ շատ չիկրնար դիմանալ . կամ կայծակէ զարնուած ու միջուկնին կորսընցուցած ծառեր են , որ հաստատութեան մինակ արտաքին երևոյթն ունին , և թեթեւ հարուած մըն ալ զիրենք կրնայ տապալել :

Վիտկղետիանոսի երկրորդ և զարհուրելի հալածանաց միջոցը , Անայիս՝ Սառայի էրիկը , նոյնպէս քրիստոնէայ , և իրեն երկու տղաքը , որոնք իր քաղցր ակնկալութիւններն էին , իրենց արիւնովը հաւատքնին կնքեցին , որուն արդէն իրենք զիրենք նուիրեր էին : Սառա միտքը դրած էր որ ինքն ալ անոնց մարտիրոսութեանը մասնակից ըլլայ , և այս իրեն յօժարութեանը վրայ միշտ հաստատուն կեցեր էր . բայց երբոր մահուան դատապարտուած ըլլալով՝ դըլուխը երկաթին դիմացը երկնցուց , դիպուածով մը իմացուեցաւ թէ վեց ամ-

սուան յղի էր . ուստի դահիճները զինքը մէկդի հրեցին , ու քաշկուտելով նորէն բանտը տարին . հոն ծնաւ զՄարիամ : Այն միջոցներուն հալածանքն ալ սկսաւ դադրիլ . անով ինքն ալ վերջապէս ազատեցաւ : Այն ատեն ցանկալի մարտիրոսաց արեամբը ուղղուած տեղերը թողլով , Վետուրա գնաց ապաստանեցաւ , որ Ռահայա հեյ լերանց վրայ շինած քաղաք մըն էր . ուր որ քրիստոնէութիւնը սկսեր էր տարածուիլ :

Հոն մինակ իր մէկ հատիկ աղջկանը հետ տասնըվեց տարի իր կեանքը անցուց , միայն աղօթից պարապելով և աղջկան վրայ ամենայն խնամք տանելով որ զինքը յերկիւղ և 'ի սէր Աստուծոյ դաստիարակէ : Անդադար կ'աղաչէր Աստուծոյ որ երբէք չմատուակէ իրեն այն դառնութեան բաժակը , զորն որ առաջ լաւ մը քամած էր . « Ալ տկարացած եմ , տէր իմ , կ'ըսէր՝ եթէ թը նահատակաց մօրը պէս , երբոր վեցերորդ որդին ալ կը մեռնէր , ալ տկարացած եմ , և ցաւ կրելու ուժ չէ մնացեր վրաս » :

Ալ երբէք Սառա իր զաւկին քովէն կը բաժնուէր . այնպիսի անհանգիստ վախով մը կը հսկէր վրան , զոր վշտաց ծանրութիւնը իմացողները միայն կըրնան ճանչնալ : Իսկ հիմա մեռած օրիորդը աչքերուն առջև կեցեր էր . անհայծակ մըն էր այս դէպքս որ վրայ հասաւ ու զինքը ջախջախեց : Վրեթէ երկու օրէն 'ի վեր ոչ կը նայէր , ոչ կը մտածէր . և թէ որ Անաստասիա չըլլար , այն ազնիւ աղջկան վրայ և ոչ աղքատ մեռելոց եղած հանդերձանքը կը կատարուէր :

Այցելութեան եկողներն լուռ ու մունջ կեցեր էին . իսկ աղջիկները՝ անշարժ մարմնոյն վրայ ծաղիկներ կը ցանէին . ոմանք ալ , օրհնած ճիւղեր առած ( Յորդանանու ջրոյն մէջ կը թըրջէին , վերջը աղօթք մը ընելով , Մարեմայ ոտքերուն վրայ կը սրսկէին ու կ'օրհնէին :

Բայց կամաց կամաց՝ աղջկան այն

մաքուր ու սպիտակ երեսին վրայ ապա-  
կանելու նշաններն սկսան տեսնուիլ .  
կապոյտ բիծ մը գեղեցիկ ճակատը նսե-  
մացուցեր էր :

Ըն ատեն հառաչանքներն ու ողբերը  
սկսան սաստկանալ , և Վետիրա անէն  
դուրս ելաւ , որ յուղարկաւորութեան  
պաշտօնէից իմաց տայ : Իսկ Ընաստա-  
սիա , որպէս զի մարմինը հողուն աւան  
դելու աղէտալի վայրկեանը ուշացրնէ ,  
հոտաւէտ խոտերով անկողինը ծած-  
կեց , և վրան խնկաւէտ անուշահոտ եղ-  
ցողեց , որուն հոտը ամեն դի տարածուե-  
ցաւ , ու մեռելին չորս կողմը թանձրա-  
ցած օդը ցրուեց . վերջը ճրագներուն  
աղօտ լըսը ու եռոտանւոյն կրակը ար-  
ծարծեց , որուն մէջ խունկը կը ծխէր :

Երաժիշտներն եկան իրենց քօղա-  
պատ պղնձէ նուագարաններովն , տաս-  
նադեան ջնարներովն , և քաղցրահնչիւն  
ու տխրաձայն փողերով : Ըսոնց կ'ընկե-  
րէին քաղցրաձայն տղաքներ , և լուտա-  
սի ծաղկանց բոլորներովը պսակած օ-  
րիորդներ . ամենքն ալ կարգաւ Սա-  
րիամու հանգչած տեղւոյն դիմացը շա-  
րուած , թաղելու վայրկենին տխուր  
երգերը կը նուագէին . վասն զի առջի  
ժամանակները քրիստոնէայք դեռ հը-  
րէական պաշտամունքները պահած էին ,  
միայն Արհրհրոց բաներուն մէջ անոնց-  
մէ տարբերելով :

Տխրութեան ու ցաւոց ձայները սկը-  
սան չորս կողմը լսուիլ . ան ատեն յան-  
կարծ մօրը վրայ մէկ պաղ ցնցում մը ե-  
կաւ . ու երբոր տխուր եղանակաց ձայ-  
ները տարածուեցան , Սառա խռովեալ  
բիբերը մէյմը իր վրայ դարձուց , վերջը  
դանդաղութեամբ մը պաղած աչքերը  
չորս կողմը պտըտցուց :

Կը շարունակուի :

### ԱՅԼԱՔԱՆՈՒԹԻՒՆ

Պղատոնի Քարայրը :

Այլաբանութիւնը տեսակ մը առաս-  
պելաբանութիւն է , որուն յատուկ է  
զառարկան մտքով առած և պարզ կեր-  
պով մը ուրիշ գաղափարի կամ բանի  
մը նմանցրնել : Ըսանկ Վուպիդոնի նե-  
տերովը , թեօք և մանկութեամբ ,  
հինք ուզեցին սիրոյ կիրքը և անոր  
բունութիւնը այլաբանել : Այսպիսի  
այլաբանութեամբ լի էր նախնի Յու-  
նաց կրօնքը . հին փիլիսոփայք ալ զա-  
նազան գաղափարներ՝ այլաբանութե-  
պիբենց աշակերտացը կը հաղորդէին , և  
մասնաւորապէս Պղատոն , ինչպէս իր  
զարմանալի տրամախօսութեանցը մէջ  
կը տեսնուի : Այս այլաբանութիւննե-  
րէն ոմանք իրեն հանձարին ծնունդն  
են , ոմանք ալ օտար ազգերէ առնուած :  
( ) օտար ազգերէ առնուած այլաբա-  
նութիւն մըն է Երոս պամփիւլացւոյն  
կամ հայկաղն Արային վրայ աւանդա-  
ծը , որուն թարգմանութիւնը ուրիշ  
անգամ ընծայեցինք <sup>1</sup> : Հիմայ ալ կ'ու-  
զենք Քարայրի այլաբանութեան թարգ-  
մանութիւնը դնել , որ աթենացի ի-  
մաստասիրին ամենէն աւելի հանձարա-  
ւոր և երևակայութեամբ լի ստեղծա-  
բանութիւններէն մէկն է , և Հասարա-  
կադէթո-Թեան է գրոցը մէջ կը գտնուի :  
Առջի վեց գրքերուն մէջ Սոկրատ ( ո-  
րովհետեւ տրամախօսութեան ձևով շա-  
րադրած է բոլոր գիրքը ) Վլաւկոնի  
հետ երկար զրուցատրութիւն կ'ընէ ,  
թէ ինչպիսի անձինք ընտրելու է , տէ-  
րութեան գլուխ դնելու համար : Ինքն  
Սոկրատ կը համարի թէ ոչ ոք կրնայ  
աս պաշտօնս կատարել եթէ ոչ փիլի-  
սոփաները և հանձարեղները . որով-  
հետեւ անոնք միայն՝ իմաստասիրութե-  
պ հաստատուն միտք և գաղափար ստա-  
նալով , որ և իցէ բանէ չեն խռովիր ,  
և արդար տեսութեամբ ընտրած բա-

<sup>1</sup> Տես հատոր ԺԴ , էրես 341 , 366 :